

# ՔԱՂՈՒԱԾԻՆԵՐ ԱՆԻ ԻՄ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ

Թ. ԹՕՐԱՄԱՆԾԱՆԻ

ԱՆԻ ՔԱՂԱԲ ԹԷ՝ ԱՄՐՈՑ

Գ.

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՇՐՋԱՆ

Ինչպէս ընդհանուր Հայաստանի մէջ 4-րդ էն մինչև 7-րդ դարու վերջը, այնպէս ալ Շիրակի Բագրատունի շրջանը ոչ միայն զեղարուեստական այլև մեծագործութեան շրջան է: Թէև Շիրակի յետագայ շրջաններ ալ զեղարուեստի զարգացման տեսակէտով ետ չի մնացին, նոյն իսկ մի քանի ճիւղերու մէջ աւելի զերազանցեցին, սակայն Բագրատունիներու նման մեծամեծ յիշատակարաններ չի թողուցին: Յետիններուն մէջ աւելի զարգացաւ նկարչութիւնը և մասնաւորապէս մանրանկարչական արուեստը:

Բագրատունիք բաղդատամար իրենց անձուկ երկրին և փոքրաթիւ ժողովրդեան, մեծագործութիւն ըսուելու արժանի յիշատակներ շատ թողեր են, որոնց մէկ քանին այստեղ յիշատակելով պիտի բաւականանամ:

Աշոտ Ողորմածի վերագրելի մնացորդներ Անիի մէջ գտնել շատ դժուար է բացի մզկիթի մօտէն դէպի Մաղկոցաձոր ձգուող պարիսպը և քանի մը հատուկոտոր մասեր արքունիքի մէջ (միջնաբերդ), որոնցմէ մէկը, ինչպէս վերև խօսեցայ, արքունիքը քաղաքէն բաժնող հաստ պատն է որ մասամբ պալատի հիւսիսային ճակատն էր: Աշոտին կարելի է վերագրել պալատի արևմտեան դուռը իր հնադարեան ոճի քանդակադործութեամբ և ջրամբարը: Եթէ իսկապէս ջրամբարը Աշոտի գործ լինելը կը հաստատուի, այն ատեն ջրամբարէն աւելի յիշատակութեան արժանի գործ է ջրմուղը, որուն միջոցաւ Ալանա լեռան ստորոտներէն ջուրը կը հասնէր մինչև Անի և կը բարձրանար պալատի բարձրունքներուն վրայ: Ուշադրութեան արժանի էր ջրմուղի որոշ մասերուն շին-

ուածքի կերպը, որնոր նախընթաց տարիները պր. Ն. Մառի պեղումներով բացուեցաւ, կային տեղեր որ թրճած հողէ խողովակները ջրի ուժեղ ճնշումներէն անփաս պահելու համար կրկնակի բարէ խողովակի մէջ ամփոփած և մաքուր կրաշագանով պնդացուած էին:

Ամբողջական պտառի մասին պիտի հրաժարիմ առ այժմ գրելէ, որովհետեւ այնպիսի այլանդակուած վիճակի մէջ մեզ հասած է որ, դժուար է դանդաղանել անոր մէջ իւրաքանչիւր բնակողներու առանձին շինածները կամ կատարած փոփոխութիւնները: Ինչ որ Աշոտի կամ Գազիկ Ա.ի վերագրելու հաւանական էր, արդէն գրեցի, կը մնայ հիւսիս արևելեան կողմի մէկ մեծ դահլիճը որ նոյնպէս հաւանորէն վերագրելի է Գազիկ Ա.ի, որուն մէջ փոփոխութիւններ եղեր են Յունաց տիրապետութեան օրով. իսկ մահմանականներու և Չաքարեաններու վերագրելի մասերուն համար կը գրեմ իր կարգին:

Սմպատի ընդարձակ պարիսպը հիւսիսային կողմի ձեռագործ խրամներով միասին ըստ ինքեան մի մեծագործութիւն է նահանգապետի մը չափ սահման և բնակչութիւն ունեցող թագաւորի մը համար:

Չեմ սխալիր եթէ ըսեմ որ մօտաւորապէս 2500 մէթրէն աւելի երկարութեամբ պարիսպ է շինուած Սմպատի ձեռքով քաղաքի շուրջը աւնուազն 8—10 մէթր բարձրութեամբ և մէկ մէթր թանձրութեամբ, ամբողջովին կրաշագան մածուցիկ հրաբխային աւազաքարերով երկու կողմէն սրբատաշ: Հիւսիսային կողմէն ձեռագործ խրամը մի մեծ աշխատութեամբ և զոհողութեամբ գլուխ հանուած գործ է: Խրամի մէջ լեցուելիք ջրի մակերևոյթին համար որոշուած բարձրութենէն աւելի արտաքին փոքր պարիսպին հիմերը որձաքարով շինելէն յետոյ հանդիպակաց կողմը մեծածաւալ որձաքարերով պատ շարեր են խրամի ամբողջ երկայնութեամբ աւելի քան 500 մէթր: Այս երկայնութեան մէջ ջրի հոսանքը արգիլելու և լճացած պահելու համար դէպի լայնութեան իւրաքանչիւր 10—12 մէթր հեռաւորութեան վրայ վերստին նոյն խոշոր որձաքարերով պատեր շինէր են, որոնց մէջ աւազանանման ջուրը լճանալով վերեւէն աւելորդը կը թափուէր իրեն յաջորդող աւելի ցած գտնուողին մէջ և այսպիսով մէկ կողմէն կը հասնէր մինչև Գլիձորի վերի ծայրը, և միւս կողմէն մինչև Իգաձոր: Բայց ջրի առաւելագոյն մասը կը վազէր դէպի Գլիձոր ուր արդէն պարտէզներ պիտի ոռոգուէին և ջաղացներ դարձուէին այդ ջրով:

Սմպատի համար այս պարիսպը մեծագործութիւն կը համարիմ անոր համար որ, նախ Սմպատի աշխարհաշինութեան

դործը մէն միայնակ այս պարիսպը չէր կարող լինիլ. երկրորդ այդ ընդարձակ պարիսպը առ առաւելն 5—10 տարուան մէջ վերջացած է բացառապէս արքունի դանձարանի ծախքով: Երջա է որ յետագայ շրջաններուն, մասնաւորապէս Ջաքարեաններու ժամանակ աւելի հսկայ բուրգեր շինուէր են, պարիսպներու թանձրութիւնները կրկնապատկուէր և եռապատկուէր են, սակայն յետագայ շինութիւններ և յաւելումներ կատարուէր են առնուազն 100—120 տարուան երկար շրջանի մը մէջ, այն ալ ոչ թէ պետական հաշուով, այլ մեծ մասամբ անհատական ծախքերով: Չենք կարող ըսել որ Սմալտի դանձարանը չէր բաւեր աւելի հսկայ և մեծածախ պարիսպներ շինելու, այն ժամանակուան Շիրակի կամ Անիի քաղաքական կեանքի ապահովութիւնը չէր ստիպեր զինքը անկէջ աւելի ամբանալու: Ասպետական քաջութեան համբաւ ունէր Սմալտ դրացի ազգիբու մէջ և ոչ ոք չէր համարձակեր Շիրակի սահմաններուն մօտենալ. երբեմն մօտենալ փորձողներն ալ չարաչար պատժուէր էին իրենց անխոհեմ ձեռնարկին համար:

Յետագայ դարերու մէջ Անիի այդ աստիճան ամբակուռ դրանաւորումը նոյն ժամանակուան անհաստատ և անապահով դրութեան հետեանքն է. ամեն բոլոր Անիին սպառնացող վտանգէն զգուշանալու համար չգիտէին ինչ միջոցներ ձեռք տանէին: Որովհետև ոչ Բագրատունի թագաւորները ոչմէ ու ազգեցութիւնը մնացեր էր և ոչ ալ սնունց հարուստ դանձարանու: Յետագայ մեղով, թուլամորթ, և երկրին շահերը պաշտպանելու անհող վարչապետներէ (բացի Ջաքարէ սպասալարէն) յուսահատ ժողովուրդը, ինքն է յանձն առեր պաշտպանուելու հողը՝ ինչոր երկրին վարչութեան ուղղակի պարտքն էր: Եկեղեցի շինելու նման, Ջաքարեան շրջանին, մեծ բարեգործութիւն է համարուէր պարսպածասեր և բուրգեր շինելը, և մասնաւոր անհատներ ձգտեր են մէկ կողմանէ իրենց կեանքի ու կայքի պաշտպանութեան համար, միւս կողմանէ իբրև յիշատակութեան յաւերժական կոթող բուրգեր շինել: Իբրև երկրին տէր և վարչապետ Ջաքարէ սպասալարը ունի քանի մը բուրգեր շինած: Իսկ մնացած բուրգերու մեծ մասին վրայ կը գտնենք մասնաւոր անհատներու անուններ, որոնք իբրև բարեգործութիւն կանգներ են իրենց արձանագրած բուրգերը, ինչպէս Տիկ. Շանուշ, ասոր դուստր Մամ խաթուն, Մխիթարիչ Գանձակեցի, Սարգիս որդի Սամուէլի, մի ուրիշ Սարգիս, Լուստո ևն ևն: Կան շատ մը բուրգեր ալ որոնց վրայ զետեղուած են արձանագրութեան յատուկ քարերը բայց ոև է պատճառով չեն կարողացեր գրել տալ կանգնողներու անունները: Այս երևոյթը փաստ է թէ երկրին անապահով վիճակին և թէ վարչական անտուկներուն դա-

տարկութեան. կամ աւելի ճիշտը հասարակութեան տուրքերու հետ իշխաններու և կառավարիչներու անբարեխիղճ կերպով վարմունքին:

Բազրատունիներու կը պարտինք Անիի կաթողիկէն իր վսեմ պարզութեամբ, և նրբակերտ մանուածոյ քանդակործութիւններով, Բոլորակ Գազկաշէն ս. Գրիգորը Բազրատունի հարստութեան պարծանքն և առանձնապէս Գազիկ Ա.ի մեծագործութիւնն է: Ճիշտ է որ Ներսէս Շինող 7-րդ դարուն առաջին անգամ կանգներ է անոր հոյակապ նախատիպը, սակայն Ներսէսի համար ոչ միայն բաց էր համայն հայութեան քսակը այլևս բիւզանդական կայսրութեան գանձարանը \*): Իսկ Գազիկի համար եկամուտի միակ աղբիւր իւր փոքրաթիւ Շիրակեցի բնակչութիւնն էր:

Առանձնապէս սքանչացման արժանի են գոնէ իմ գիտցածս հսկայական հինգ կամուրջներ, Ախուրեան գետի վրայ, որոնց 30 մէթրէ աւելի տրամագծով միակամար աղեղնակապումը այսօրուան մեծ արուեստագէտներու ալ զարմանք կը պատճառէ: Այս կամուրջներու մնացորդները առաւել կամ նուազ չափով կը գտնուին Մարմաշէնի (Ղանլիճա) Ղէղաճի, Չրփուլուի, Անիի և Երուանդակերտի (Հանի պայրամ պարսկարնակ գիւղ) մէջ՝ Ախուրեանի Երասխ խոռոչուած բերնի մօտ: Աւելորդ կը սեպեմ յիշատակել այն փոքր կամուրջները որոնք մեծ թիւ կը կազմեն, բայց երկրորդական տեղ կը բռնեն փայտով կապուած լինելուն պատճառաւ: Ինձ համար ապացոյցի կարօտ չէ որ այս մեծ կամուրջները ամենն ալ կառուցուած են Բազրատունիներու օրով. իս անոնց մասին պիտի գրեմ առանձին ուսումնասիրութիւն, երբ կը վերջանան այդ մասին իմ հետազօտութիւններս:

Թէ Բազրատունի թր թագաւորներու օրով շինուած են այդ հսկայական կամուրջները, դեռ որոշ չէ, բացի իրենց արուեստագործական ոճով Բազրատունի շրջանին պատկանելու անվիճելի հաւաստիքներէն: Սակայն Անիի հարաւային ձորի մէջ գտնուող կամուրջը Սմպատի օրով հիմնարկուած կը կարծեմ:

Անիի հարաւակողման ձորին մէջ կան ուրիշ երկու կամուրջներու մնացորդներ ալ, որոնք գետի երկու եզերքներու վրայ խոշոր որձաքարէ հիմքու միջոցաւ կապուեք են մեծամեծ գերաններով: Ասոնցմէ մէկը որ մեծ կամուրջէն աւելի վեր է դէպի կուսանաց վանք անուանուած մատուռի հանդէպ, Աշոտի պարիսպներէն դուրս մնացած քաղաքամասին հետ կը հաղորդակցեր երբ դեռ Սմպատի պարիսպը շինուած չէր: Իսկ միւրը, աւելի վարը

\*) Մովսէս Կաղանկատուացի

Ղըզ ղայլայի մօտերը: Այս կամուրջէն Անիի կողմը անցնողին առջև կը բացուէր երկու ճանապարհ, որոնցմէ մէկը ձորի լանջին վրայ կը ճիւղաւորուէր մէկ գծով դէպի Ղըզ ղայլա, իսկ միւս գծով կուղղուէր դէպի Միջնաբերդի հարաւ-արեւմտեան կողմի պարսպափակ ցածի բերդամասերը:

Կամուրջին անմիջապէս քովէն բաժնուող միւս ճանապարհը որոշ չափով գետի հետ զուգահեռաբար դէպի վեր գնալէն յետոյ, պատշաճաւոր տեղի մը վրայ, ոլորապտոյտ ձեռագործ ճանապարհով մը կը բարձրանայ մզկիթէն ցած, ուղղակի Աշոտի պարսպին հետ հաղորդակցող դուռը, որնոր այսօր կիսափուլ վիճակի մէջ է, ինչպէս այն գծին վրայ դէպի արևելք, կուսանաց վանքի մօտ, մեծ կամուրջէն քաղաք մասնելու դուռը, որուն վրայ կը գտնուի բաժարար Սարգիս Մելենցի մէկ արձանագրութիւնը: Դռնէն մըտնելէն յետոյ ոլորապտոյտ ճանապարհ մը կը բարձրանար դէպի Աշոտի պարսպին այն դուռը որուն հետքը մնացած է մզկիթին և միջնաբերդի արևելեան կողմի ձորեզրին վրայ գտնուող անջատ բուրգին մէջտեղերը: Այս երկու կամուրջները իմ կարծիքով գոյութիւն ունեցիր են թերևս Աշոտէն ալ առաջ, և յետոյ նոր կամուրջին շինուելէն յետոյ իրենց կարևորութիւնը կորսնցնելով աւերուեր են, մասնաւորապէս աւելի շուտ աւերուեր է վերի կամուրջը: Վարի կամուրջին հետ հաղորդակցող բերդի դուռը անպայման Աշոտի օրով շինուած է և հաղորդակցութիւնը միմիայն Աշոտի պարսպին հետ է: Այս պատճառներով ալ ինծի հաւանական կը թուի թէ Սմպտ քաղաքի ընդարձակ պարսպը շինելէն յետոյ անհրաժեշտ տեսաւ նաև կանոնաւոր կամուրջով մը բերդը հաղորդակցութեան դնել զրսի հետ՝ եթէ երբէք Սմպտէն յետոյ Գագիկի գործը չէ:

Այս մեծ կամուրջը, որ միւս երկու կամուրջներուն միջին կէտին վրայ հիմնարկուած է մօտաւորապէս քաղաքին ամեն կողմին հետ հաղորդակցութիւնը կը զիւրացնէր:

Հանճարեղ երևակայութեան մի թուիք է պարսպէն դուրս Հովիւի եկեղեցին, որուն մասին յաճախ առիթ ունեցեր եմ խօսելու և մտադիր եմ առանձին հատորիկով մը ի լոյս ընծայել այդ ճարտարապետական չնայնարհիկ մարգարիտը: Իր եռայարկ ձևով Հովիւի եկեղեցին Չուարթնոցի և Անիի ս. Գրիգորի մանրանկարն է. ներքի կողմէն, որմասիւններէն մեկնող վեց աղեղներու ծայրերը առանց յենարանի կախ մնացած կախարդական երևոյթը, գաղափարով և շինարարական ճարպիկութիւնով մի մեծագործութիւն արժէ: Յատակագծի ձևը և արտաքին ակնահանոյ տեսքը մէկ հատիկ օրինակը կը թուի ինծի ամբողջ պատմական ճարտարապետութեան մէջ:

Բազրատունեաց շրջանին կը պարտինք հինգ զմբէթով Աւաքելոց եկեղեցին, որ ոչ միայն նշանաւոր է իր առանձնայատուկ քանդակագործութիւններով այլև իր ձևով: Քանդակագործերու տեսակէտով, Շիրակի մէջ 9-րդ դարէն մինչև 11-րդ դար վերածնող ճարտարապետական ոճի երկու այլազանութեան խառնուրդը կը ներկայացնէ, իսկ յատակագծի և կազմութեան ձևով կատարելագործուած հնադրոյն ձևի մը շարունակութիւնն է հայ եկեղեցական ոճի մէջ որ կոչուած է արտաքին ազդեցութեան տեսակէտով Բիւզանդիոնի վրայ յաղթանակ տանելու:

Գեղարուեստական ոճի տեսակէտով Բազրատունեաց շրջանին վերածնող հայ ճարտարապետութիւնը երկու տեսակ այլազանութիւններէ անցած է, իրարմէ թէև ոչ օտար, այնուամենայնիւ որոշ չափով տարբեր, ինչպէս մէկ ծնողի երկու հարազատ զաւակները: 9-րդ դարէն մինչև 10-րդ դարու կէսի վերածնութիւնը կազմուած է 5-րդ և 7-րդ դարու հայ ճարտարապետութեան աւանդական զծերով, իսկ 10-րդի կէսէն մինչև 11-րդի վերջերը երկնող այլազանութիւնը, իր անմիջապէս նախորդին վրայ զգեցած է մի տարազ որնոր իր մանրամասնութեան մէջ աւելի հեռաւոր ասորա-քաղղէական աւանդութիւններու հետ կառելի է կապել քան մօտակայ ժամանակի ոճերու հետ:

Ահա այս շրջանի հայ ճարտարապետութիւնն է որ Եւրոպական դիտուններէ ոմանք, ժամանակագրական անստոյգ տեղեկութիւններու վրայ հիմնուած, շփոթեր են յետագայ Զաքարիան շրջանի վերածնութեան հետ և միշտ թեր ու դէմ կարծիքներով Արապական կամ Սելճուքեան ճարտարապետութեան ազդեցութիւններ փնտռեր են անոր մէջ: Սակայն վերջերս, շնորհիւ մէկ երկու ականաւոր դիտնականներու կատարած աւելի մօտէն լուրջ հետազոտութեան պարզուած է որ 9-րդ և մինչև 11-րդ դարու վերջը ծաղկող հայ ճարտարապետութիւնը ոչ միայն այդ կարծեցեալ ազդեցութիւններէն հեռու է, այլև ընդհակառակը ինքն է որ իր ազդեցութիւնը տարածեր է մինչև հեռաւոր Եւրոպայի վրայ, օժանդակելով մասնաւորապէս Գոթական ճարտարապետութեան վերածնութեան:

Բազրատունի շրջանի բոլոր գործունէութեան արդիւնքը այստեղ հաւաքել յօշուածիս նեղ սահմանը չի ներեր. մօտաւոր զազափար մը կազմելու համար կարծեմ այսքանն ալ բաւական է: Գրեիլ և նկարագրեիլ երբէք չեն կարող պատկերացնել նոյնութեամբ այն ինչ որ իրականութիւնն է: Համոզուելու, հիանալու և Բազրատունի շրջանին մէջ հայ ցեղին ստեղծագործական տաղանդը դնահատելու համար պէտք է անձամբ տեսնել անոնց թողած յիշատակարանները, թերևս այն ատեն կը ծնի մեր սրբոտին մէջ անոնց արժանաւոր ժառանգներ լինելու վսեմ զգացումը:

## Ե.

## ՇԷՏՏԱՏԵԱՆ ՇՐՋԱՆ

Շէտտատեաններու շրջանին մէջ ճարտարապետութեան և գեղարուեստներու զարգացման տեսակէտով առանձնապէս աչքի ինկող ոչինչ չեմ գտներ, ընդհակառակը ողբերգակ բանաստեղծ լինել հարկ է Յունաց տիրապետութենէն և Արփասլանի կոտորածէն սկսած՝ մինչև մեծն Ջաքարէի տիրապետութեան փրկարար շրջանը բովանդակ Շիրակի սուգն ու շիվանը ողբալու համար: Ես այստեղ Շետտատեաններու անունով առ առաւելն արձանագրել կարող եմ քանի մը արուեստագիտական այլանդակութիւններ և պատմական վշտառիթ անցքեր որոնք պարզ կերպով ցոյց կուտան Շէտտատեան ըսուած ցեղի վարչական արժանաւորութիւնը և հոգեկան նկարագիրը:

Հարկ չեմ տեսներ այստեղ մի առ մի մէջ բերել Ա. Լաստիվերացու, Վ. Բարձրաբերդցու, Կ. Գանձակեցու և այլոց ողբերգական սրտածմբիկ հիւսուածքները աւելի քան մէկ դար Շէտտատեաններու օրով Շիրակի գլխէն անցած անլուր աղէտներու մասին:

Հիմնուելով Վ. Բարձրաբերդցու մէկ վկայութեան վրայ, բանասէրներէ ոմանք կեղբակացնեն թէ, Արփասլանի յաղթութենէն յետոյ Անիի առաջին տէր Մանուչէի մօր կողմանէ հայ ցեղի պատկանիլը և հայ կնոջ հետ ամուսնացած լինելը Անիի և շրջակայից բնակչութեան համար մեծ բարիքներ բերաւ, որպէս թէ Մանուչէ ցեղական բնազդներէ առաջնորդուած իր շուրջը հաւաքեց իշխաններն ու աւագները և անուանական կերպով անոնց յանձնեց երկրին ներքին վարչութիւնը Արփասլանի թողած քարուքանդ աւերումներէն քաղաքը վերականգնելու համար:

Ժիշտ է որ պատմական յիշատակութիւն կայ Մանուչէի այդ վարմունքի նկատմամբ և Վարդան Բարձրաբերդցու ըսելով «շինեցաւ քաղաքն Անի ոչինչ պակաս քան զառաջինն»: Բայց ես Մանուչէի վարմունքին մէջ ոչ մի անկեղծութիւն և ժողովրդասիրութեան զգացում չեմ գտներ երբ կը համեմատեմ այդ տոհմի ամբողջ տիրապետութեան պատմութիւնը Անի քաղաքի աւերակներու հետ, որոնք միաձայնութեամբ կը հաստատեն իմ կարծիքս:

Մեծ քաղաքագլխութիւն ունենալու հարկ չիկար Մանուչէի համար. իր անձնական անմիջական շահերը կը պահանջէին որ Արփասլանի թողած աւերակները վերականգնուէին, ցրուած ու օտարացած ժողովուրդը վերադառնար, վերստին աշխատէին, չարչարուէին և իր անյատակ գանձարանը լեցնէին, աւերակներ ողբացող բուի պաշտօն կատարելու համար չէր որ գնեցին Անին, այլ շահելու հարստանալու և անսպառ եկամուտի տէր դառնալու համար ժրջան, տաղանդաւոր և բազմարուեստ հայ ժողովուրդի արիւն քրտինքը ծծելով: Մանուչէ ստիպուած էր անմիջապէս հայ իշխաններ ու աւագներ իրեն շուրջը հաւաքելու քանի դեռ երկիրը բոլորովին դատարկուած չէր և անոնց միջոցաւ ազդելու բնակչութեան վրայ: Առանց այդ խորամանկ միջոցին Մանուչէ չէր կարող մոռցնել տալ Անեցիներու նման անկախութեան վարժ և դեռ չայլասերուած ժողովուրդի մը իր մօտիկ անցեալը՝ մէկ կողմանէ իր անկախ օրերու բազմաւարութիւններով միւս կողմանէ Արփասլանի գազանային կոտորածի բացած խորունկ վէրքերով. դեռ թարմ էր ծնողներու, եղբայրներու, ընդերերու և զաւկներու սրախողթող սատակման ու անարգ բռնաբարմանց յիշատակը՝ որոնց արեան ու արցունքի հեղեղներով ողորուեցան Անիի բազմամարդ փողոցները. դեռ կը ծխային այրուած ու քանդուած շքեղ եկեղեցիներու ու պալատներու անթիւ մոխրակոյտերը: Այս ցաւազին ու վշտամորմոք յիշատակները կամաց կամաց կ'ամ համայնական գաղթի պիտի մղէր ժողովուրդը և կ'ամ վճռական վրէժխնդրութեան, և ասոնցմով ուղղակի պիտի շարձախուէր Մանուչէի յուսածիծաղ ճակատագիրը:

Այս ուղղութեամբ պիտի պահէր Մանուչէ երկրին վարչութիւնը մինչև մօտիկ անցեալի զարհուրելի օրերուն ականատես ծերերը կը մեռնէին, երիտասարդները կը ծերանային, և մանուկներու ու պատանիներու մտքէն շոգիի նման կը ցնդէր անցած սև օրերու դժոխային պատկերը: Որ աւելին է, մինչև այն ժամանակ Անիի մէջ կը բազմանար մահմեդական բնակչութեան թիւը և կը հաւասարակշռէր ներքին ոյժը:

Ըստ երևոյթին Մանուչէ յաջողեցաւ պատիւներով ու աստիճաններով աւագանին կաշառելով և անոնց միջոցաւ բնակչութիւնը հնազանդութեան յորդորելով, սակայն իր շատ մը անհեռատես վարմունքով ալ չի կրցաւ արմատախիլ ընել ատելութեան ու վրէժխնդրութեան ոգին:

Ամեն աղէտի ու տառապանքի դիմացան Անեցիք, և առժամանակ մոռնալ կեղծեցին մօտաւոր անցեալի սև ցաւերը, թալանուած, ծայրայեղ աղքատութեան դատապարտուած վիճակի մէջ

անտրտուն չ համբերեցին իրենց վրայ դրուած ծանր հարկերուն, սակայն չի կարողացան հանդուրժել ամեն օր իրենց նախնիքներէ պաշտելի յիշատակ և մխիթարութեան միակ ապաստանարան սրբավայրերն ալ մահմետական զէնի անարգ մահիկներով պղծուած տեսնելով:

Անիի մէկ հատիկ զարդ և աշխարհառչակ կաթողիկէին վրայ չէր միայն որ մահմետականի ոսկի մահիկէն արձակուած շողքերը թունաւոր նետի պէս ամեն օր Անեցիներու սիրտը կը խոցոտէր, այլ և շատ ուրիշ սրբավայրեր ենթարկուած էին նոյն սզալի անարգ վիճակին: Ժամանակակից Ա. Լաստիվերացին սրտառու չ կերպով կը պատմէ թէ Բնչպէս շատ մը եկեղեցիներ քանդուեցան և անոնց մաքուր սրբատաշ քարերով մահմետական կառավարիչներու ապարանքներ հիմնուեցան, հայ ծագում և հայասիրութեան համարը վայելող Մանուչէի և զինքը շրջապատող հայ աւագանիին աչքին առջև: Քրիստոնէութեան անունը նախատինք եղած էր, կը շարունակէ ողբերգակ Ա. Լաստիվերացին, իսկ կողոպտել թալանել ու սպանելը առաքինութիւն էր բռնակալներու համար, չէին կամենար մինչև իսկ որ Անեցի իր մարմնի մերկութիւնը ծածկէր, սիրող բռնակալին հաճոյք կը պատճառէր տեսնել իր հպատակները անօթի, ծարաւ, մերկ և ա՛ն ու սարսափի տակ չորացած:

Կասկած կարծիք է լինել որ հայ ժողովուրդը իր աւազաններու միջոցաւ չի դիմեց նոյնիսկ հայասէր կարծուած Մանուչէին և չի խնդրեց որ վերջ տրուին այդ անիրաւ հարստահարութեանց, իրենց ամենամաքուր զգացումները վիրաւորող նախատանաց և ետ դարձուին ժողովուրդին դարաւոր ազօթքներով նուիրագործուած սրբավայրերը, իթիւս որոց նաև քաղաքին ամենատիրելի թագունիներէն մէկուն պանծալի յիշատակ կաթողիկէն: Բայց ամենուն արդիւնքը եղեր է Մանուչէի կողմանէ անտարբերութիւն ու անզգայութիւն և լուս հանդիսատես աւանդապահ ու բարեպաշտ ժողովուրդի մը խղճին ու հաւատքին զէմ եղած անարգական բռնաբարումներուն:

Մանուչէի յաջորդը Ապուղուար երբ չի բաւականանալով Արփասլանի օրէն կաթողիկէի վրայ անկուած մահիկով Խլաթէն բերել տուաւ աւելի խոշոր ու ծանրագին մահիկ մը նախորդին փոխարինելու և զայն գերազանցելու համար, այն ատեն Անեցիներու համբերութեան բաժակը լեցուեցաւ Տնտեսապէս քայքայուած դրութեան մէջ եթէ ինքնազուլի չի կարողացան ապաստմբիլ և բռնակալի լուծը թօթափել, զաղտնի դիմեցին վրաց Դաւիթ թագաւորին և խոստացան քաղաքը իրեն յանձնել՝ անկաս-

կամ առաջին անգամ կաթողիկէին զուիւր ցցուած անարգ մահիկը ուքի տակ շախշախելու մտադրութեամբ, ինչպէս որ Արժասարան վարուեր էր Սմբատի անգին ջահին և Կատրամիդէ թագուհու մարդաշատի բարձրութեամբ արծաթեայ խաչին հետ:

Դաւիթ թագաւոր սիրով ընդունեց Անեցիներու առաջարկը անմիջապէս եկաւ և Անեցիներու աջակցութեամբ զուրս քշեց Շէտտատեաններու տոհմը, և առաջին գործը եղաւ հաւաքել եպիսկոպոսներ, վարդապետներ, ու վերստին օժմամբ մաքրել տալ կաթողիկէն վաթսուն տարուան մահմեդականի պիղծ ապականութիւններէն:

Շատ չանցաւ Դաւիթ մեռաւ և անոր տեղը անցաւ իր Դիմեար որդին: Ասոր օրով Շէտտատեաներ վերստին ձգտեցան Անիին տիրանալու, բայց Դիմեար իր քաղաքական աննպաստ կացութեան պատճառաւ, ակամայ յանձն առաւ Անին յանձնել Շէտտատեաններու, սակայն Անեցիք անձնատուր եղան յայն պայմանով որ անոնք յարգեն խղճի ազատութիւնը և անգամ ալ չի փորձեն կաթողիկէին ձեռք տալ:

Ինճէ վատութեամբ խմորուած ցեղի մը հարազատը, Անիի նոր տէր ուխտադրութ Փատուուն, հակառակ իր երդմամբ տուած խոստումին, արհամարհելով Անեցիներու խիղճ ու զգացումը, հրապուրուած կաթողիկէի ոսկեղէն, արծաթեղէն մեծ հարստութենէն, փորձեց ձեռք մեկնել և տիրանալ անոր: Սակայն շուտով զգաց իր վտանգաւոր ձեռնարկի աղետարեք հետեանքը և անմիջապէս ետ կեցաւ իր մտադրութենէն ու առասպելական հրազով մը քօղարկեց իր անարգ պարտութիւնը: Վրացւոց կարճատև հովանաւորութենէն շունչ առած Անեցիք այնպիսի սպառնական դիրք բռնեցին, ուրկէց սարսափեցաւ Փատուուն: Անտարակոյս այս անգամ Անեցիք պատրաստ էին կամ մինչև վերջին մարդը կոտորուել կաթողիկէի դրան առջև և Փատուունը մոխրի վրայ նստեցրել և կամ յաւիտենապէս քշել զինքը մի ուրիշին անձնատուր լինելով:

Այս բնորոշ դէպքէն յետոյ Յոսցած 60—70 տարիներ, մինչև Զաքարէ սպասալարի տիրապետութիւնը, Անին տասը տարի յաջորդաբար խաղաղութեան երես չի տեսաւ թէ ներքին բռնակալներէ և թէ արտաքին թշնամիներէ: Ստիպուած էին դարձեալ պարբերաբար դիմել վրաց թագաւորներուն և անոնց պաշտպանութեամբ չեզոքացնել փոքր ինչ ներքին ու արտաքին չարքաները: Այս շրջանին պատկանող յիշատակարաններու, արձանագրութիւններու և պատմագրական էջերու մէջ լեցուն են դառն ժամանակ, չար ժամանակ տխուր բացականչութիւններով: Սպասութիւններ, թալաններ, բռնի մահմետականացումներ պակաս չէ-

ին երկրին ամեն կողմը և սուրբերու ծանրութեան տակ ճնշուած կը հեծէր ժողովուրդը: Կարող դասակարգը մեծ մասամբ գաղթականութեան մէջ փնտոսեց իր խաղաղութիւնը, իսկ մնացողներուն համար օր ըստ օրէ կենաց մահու խնդիր դարձաւ այնտեղ մնալը: Յոյներու դաւաճանութենէն զգուած, մահմեդականի բռնակալութենէն սարսափած դժբաղդ Անեցիք վերջին փորձ մը ևս կատարեցին յաճախ իրենց բարեացակամութիւնը ցոյց տուող վրաց արքունիքին դիմելով՝ ընդմիշտ ազատելու համար դազանարարոյ Շէտտատիաններու ճիւղաններէն:

Նախանձելի բողոքաւորութիւն պարզեց Անեցիներուն վրացեաց կողմանէ այս անգամ Մեծն Զաքարէի Անիի և շրջակայից վրայ զօրավար նշանակուելը: Այս զիւցազնական քաջութեամբ օժտուած մարդը, ոչ միայն զօրավար էր, այլև տէր ու թագաւոր Անիի և անոր զրօշակին տակ գտնուող սահմաններուն: Կարճ ժամանակի մէջ երկիրը միանգամայն մաքրեց տնտեսապէս ու բարոյապէս քայքայող և ապականող տարրերէն: Երբեկէն շատ հեռու տարաւ իր տիրապետութեան սահմանները, բազմաթիւ հայ բնակչութիւններ ազատեց մշտաշարժար գերութենէ: Իր բնատուր քաղաքագիտութեամբ այնպիսի բարեկարգ վիճակի մը մէջ դրաւ երկիրը որ յանկարծական թափով սկսեցին ամեն կողմ ծաղկել ճարտարապետութիւն և զեղարուեստներ և ծածկուել ամեն կողմ զեղակիրտ յուշարձաններով:

Մինչև այստեղ պատմական փաստ էր որ ներկայացուցի Շէտտատիաններու աշխարհաւէրութեան նկատմամբ, այժմ ներկայացնեմ քանի մը փաստեր Անիի լուռ բայց պերճախօս ճշմարտութեամբ ազդակող փլատակներու վկայութիւններէն քաղուած:

Իմ բոլոր խուզարկութիւններս ապարդիւն անցան գտնելու համար մեծ կամ փոքր շէնք մը որուն կառուցումը Շէտտատեաններու շրջանին պատկանէր, զէթ բազդատելու համար թէ անոնց ճաշակը ի՞նչ դրոշմ դրաւ Բազրատունի շրջանին ծաղկող ճարտարապետական արուեստին վրայ: Կը կարծեմ թէ այսուհետև փրնտոսելն ալ անօգուտ է, որովհետև ինչպէս կերևի, Շէտտատիաններու օրով զրեթէ ոչ միայն քար քարի վրայ չէ կրցած դնել հայ ժողովուրդը, այլև հինէն մնացածներուն մեծ մասն ալ հիմնայատակ քանդուեր են:

Ալիփալանին Անին պաշարած ժամանակ, կը պատմուի թէ այնտեղ 1001 եկեղեցիներ պատարագի կանգներ էին: Ո՛ւր մնացին այդ առասպելական թուով եկեղեցիները, որոնցմէ այսօր հազիւ վեց կամ եօթը հատ կարելի է գտնել: Ասոնցմէ ոչ միայն

մեղի չէ հասեր, այլև Ջաբարեան ազատութեան շրջանին ալ չեն հասած: Կիրակոս Գանձակեցին կը պատմէ թէ Ջաբարէի տիրապետութեան օրէն սկսած էջինեցան քազում վանորայր որ իվաղուց ժամանակէ անտի անրեալ էին ի հինիցն Իսմայէլի, վերստին Նորոգեցան եկեղեցիք եւ պայծառացան դասք պաշտօնէից, շինեցան եւ Նոր վանորայր եւ եկեղեցիք....

Թէև ծաւալով փոքր, սակայն թուով Բագրատունի շրջանէն ոչ նուազ եկեղեցիներ և ուրիշ հասարակական ու անհատական շինութիւններ շինուեալ են Ջաբարեան շրջանին նոյնքան ժամանակամիջոցի մէջ որչափ որ տեղեց Շէտտատեանց տիրապետութեանց դատարկ շրջանը: Անիի մէջ այսօրուան տեսնուած հին Բագրատունի շրջանին պատկանող 5—6 եկեղեցիներէն զատ մնացած բոլոր եկեղեցիներ, վանքեր ու մատուռներ առանց բացառութեան Ջաբարեան շրջանին կը պատկանին: Անիի ժողովուրդի ընդունակ և տոկուն նկարագրէն կարող ենք հետևենլ որ թերևս հնարաւորութիւն ունեցան երբեմն որոշ չափով շէնքեր շինելու, Շէտտատեաններու օրով ալ, սակայն ինչպէս կերևի Շէտտատեաններ հնարաւորութիւն իսկ չեն տուեր ոչ միայն նորերը շինելու այլև եղածներն ալ պահպանելու, ինչպէս քիչ առաջուան մէջ բերածս Ա. Լաստիվերացու վկայութիւնն ալ նոյնը կապացուցանէր: Նոյն իսկ զարմանալի կերպով կը նկատուի որ նոյն շրջանին պատկանող խաչքարեր անգամ չիկան:

Միջնաբերդի զագաթին մի ահագին պալատ կայ որուն մէջ սկսած Գամարականներէն մինչև 14-15-րդ դարերու յետին ոստիկանը իրենց գոյութեան որոշ չափով ապացոյց թողեր են, իսկ Շէտտատեաններէն ոչ մի քար: Թուեմ այն ամենը որ յիշատակարաններու ստոյգ լեզուով վկայութիւն է Շէտտատեաններու Անիի մէջ լոկ գոյութեան:

Մաղկոցաձորի կողմէն միջնաբերդ մտնելու դրան առջև կատարուած պեղումներու ժամանակ զտնուեցան Շէտտատեաններէ մնացած արձանագրութիւն մը (մեծ մասամբ անընթեռնելի և յետին ժամանակներու պատկանող) և կողիտ ու անճաշակ քանդակագործութեամբ պարսկական առիւծ մը: Ահա այս առիւծն է Շէտտատեաններու շինարարական և գեղարուեստական ճաշակի միակ վկան: Անտարակոյս հայ վարպետի մը գործ է, սակայն ինչ յառաջդիմութիւն կարելի էր սպասել արուեստագործ դասակարգէ մը որ 60—70 տարի անպտուղ անգործութեան դատապարտուած էր, ընականաբար արդիւնքը պիտի լիներ այդ առիւծի անճաշակ քանդակագործութիւնը:

Միայն քսան տարի Անիի տիրապետող յոյնը գէթ քանի մը

ճաշակաւոր քանդակագործութեամբ սիւներու ու խորխոխներու մնացորդներ թողեր է պալատի հիւսիս արևելեան մեծ սրահին մէջ նախկինին վրայ կատարուած նորոգութեան մը կամ փոփոխութեան մը առթիւ: Բայց Շէտտատիաններու գործը եղեր է վայելի հիները որչափ ժամանակ որ հնարաւոր էր, այնուհետեւ ալ առանց դրսէն նոր քարմը տաշելու պալատին մէկ մասը քանդելով միւս մասը գոհնիկ կերպով կարկատել:

Փաստացի կերպով Շէտտատիաններու մէկ ուրիշ գործն է Անիի աւագ դրան մօտ մէկ հատիկ բուրգի մը թանձրացումը, զուցէ և մի քանի հատի՛ դատելով ոմանց արուեստագործութեան ժամանակակից համարուելու նմանութիւնէն: Այս զոհաբերութիւնը կատարեր է բացառաբար Անիի առաջին մասնետական տէր Մանուչէն, անշուշտ իր անձնական շահերու և կաշիին պահպանութեան համար՝ քան ժողովուրդի ապահովութեան: Տարակոյս չիկայ որ այսքանն ալ կատարուած է զարձեւալ մինչև շապիկը մերկացած Անեցիներու ձրի աշխատութիւնով: Թէև վերջին Շէտտատեան տէրերու օրով, սակայն փաստ է որ այդ բուրգերուն մէջ կան լոկ քաղաքի բնակչութեան անհատական ծախքերով ալ շինուած ինչպէս Արբանամ ոմն 1180 թուին իր սեփական ծախքով թանձրացուցեր է բուրգերէն մէկը: Արդեօք քանի ուրիշներ պիտի գտնուէին այսպէս եթէ հնար լինէր ամբողջական պարիսպներու պեղումներէ զատ վար առնել նաև Զաքարեան շրջանին նոր թանձրացումով ծածկուած հին բուրգերուն թանձր վարագոյրները:


Ահա ասոնք են Շէտտատիաններէ մնացած ամբողջ ճարտարապետական հարստութիւնը, սակէց զատ բան մը գտնել անկարելի է:

Մտաւորապէս եօթը դար Անիի կենդանութեան երկար շրջանին մէջ գեղարուեստական և շինարարական գործունէութեան պերճախօս դատարկութեամբ կը փայլի Շէտտատիան ցեղը իր հոգեկան ու ֆիզիքական արիւնարբու նկարագրով:

Անոնց օրով ժողովուրդը Շիրակի սահմաններուն մէջ իբր գութանավար եղ, իբր բեռնամբարձ գրաստ և իբր կաթնտու կով կամ ոչխար և ապրեցուցեր են ու կերակրեր այնչափ որչափ որ պէտք էր առոյգ ու կորովի պահելու համար, որպէսզի անոնց քրտնաջան աշխատութեամբ իրենց անյատակ զանձարանները լեցնեն: Ես շատ կը զարմանամ որ այժմ կը գտնուին բանասէրներ, որոնք այս քաղաքակրթութեան պատուհաս ցեղին մէջ կը գտնեն աշխարհաշինութեան վարչական ձիրք և այս ողբալի շրջանին վրայ կը նային որպէս՝ Բագրատունի թագաւորութեան վերածնութեան:

11A-2102

4676



## Զ.

### ՉԱՔԱՐԵԱՆ ՇՐՋԱՆ

Զաքարէ սպասաւարի անունը հայոց պատմութեան մէջ նըշանաւոր տեղ բռնած է ոչ միայն քաղաքական և տնտեսական կեանքի բարւոքմամբ, այլև ճարտարապետութեան ու գեղարուեստի մի նոր վերածնութեամբ: Այս դիւցազն իշխանի տիրապետութեան հետ անմիջապէս սկսեց ծաղկել գեղարուեստ մը, որ իր ուրոյն ոճով ոչ նուազ պատուաւոր տեղ ունեցաւ հայ ճարտարապետութեան նախընթաց վերածնութիւններու շարքին մէջ: Շատ արդարացի պատճառներով թէև մեծագործութիւններ չարտադրուեցան Զաքարեան շրջանին մէջ, սակայն գեղարուեստականութեամբ և յարամասունքներու ներդաշնակ դասաւորութեամբ նախորդներուն հետ մրցող գերազանց նորութիւններ ստեղծուեցան:

Զարդաքանդակներու տեսակէտով, Բագրատունեաց շրջանի վերածնութիւնը ստեղծեց հին աւանդութիւններու վրայ զարգացած երկրաչափական գծերով մանուածոյ քանդակազորութիւններու գերազոյն կատարելութիւն մը. չէ մնացած երկրաչափական ուղիղ ու կոր գծերով կազմուած զարդաքանդակի ձև մը, որ Բագրատունի շրջանի գեղարուեստի վերածնութիւնը իրեն սեփականութիւն չի դարձներ. բարդ հիւսուածքներու անհունութիւն մը և մէն քան զմիւսը գերազանցելու բուռն մրցում ակնհերև է արուեստագէտներու կողմէ:

Շատ քիչ ձևերու մէջ աւանդապահ եղած են հայ ճարտարապետներ նախնիքներու ստեղծած վերածնութիւններու նկատմամբ. բայց ինչ որ պահած են 5-դ դարէն սկսած մինչև հայ արուեստին վերջին անկումը, կարծէք խորհրդաւոր նուիրազորութիւնով մը կապուած էին այդ ձևերուն հետ և գործածեք են միշտ միևնոյն տեղերուն վրայ և միևնոյն համաչափութիւններով: Ուղղագիծ քառակուսի և բոլորակի շրջանակներով մանուածոյներ մինչև 5-դ դարու հնութիւն ունին հայ ճարտարապետութեան մէջ և պահուած են մինչև վերջը, սակայն այն ոճը վերին աստիճան ակնախտիկ ճոխութեան հասաւ Բագրատունի վերածնութեան մէջ. անհամապատասխան չափերով բոլորակի շրջանակներու օղակաւորութեամբ երեզներ, պսակներ, մեծ ու փոքր պատուհան-

ներու շրջանակներ, Բագրատունի շրջանին զարգացան: Այս շրջանն էր նաև գեղաքանդակ խաչքարերու ծնունդ տուողը ժամանակին յատուկ ոճերու խառնուրդով քանդակազարգուած:

Ջաքարեան շրջանի ճարտարագետական ոճը մեծ մասամբ հաւատարիմ մնալով բացառապէս Բագրատունի շրջանին վերածնուած ոճերուն, զգալի կերպով յեղաշրջման ենթարկեց քանդակադործութեան ճիւղը: Այս շրջանին մանուածոյները թէև իրենց հրապոյրը չի կորսնցուցին, սակայն անոնց մէջ քանակի և կարկինի դերը կատարեց արուեստագէտներու ձեռքի ճարտարութիւնը. նախկին ուղիղ կամ կոր գծերով կազմուած չոր մանուածոյները փոխարկուեցան տերևալից ու ծաղկալից գողարիկ հիւսուածքներու: Լին շրջանին մէջ անշատ անշատ քանդակուած վարդեր ու ծաղիկներ աւելի մօտեցան բնականի, առանձին ցօղուններով միացան մայր ոստերու հետ: Միայն տերևալից ու ծաղկալից ոստերու ակնահանոյ պատկերացումներով չի բաւականացաւ. այս շրջանի գեղարուեստագէտներու ճաշակը, ընութեան բոլոր կենդանութիւնը անդրադարձնելու ձգտեցան իրենց կանգնած շէնքերու պատշաճ մասերուն վրայ, և խառնեցին իրենց ճոխ հիւսկէնները ամեն տեսակ վայրի ու ընտանի թռչուններով և կենդանիներով:

Թռչուններ և կենդանիներ քանդակելու մէջ, հայերը ուշագրաւ յառաջդիմութիւն ըրեր էին 5-դ և 7-դ դարերուն մէջ. սակայն Բագրատունի շրջանի վերածնութիւնը միանգամայն մոռացութեան տուած էր նախնեաց մշակած այդ ճիւղը: Այս շրջանին ամենէն կատարելագործեալ նմոյշն է Անիի բոլորակ ս. Գրգորի մէջէն գտնուած Գագիկ Ա.ի արձանը, որնոր իր մէջ ըստ բաւականի մարդակազմական համաչափութիւններ ունենալով հանդերձ կոփման մէջ շատ նախնական է:

Ջաքարեան շրջանը վերստին կեանք ու կենդանութիւն տուաւ Բագրատունիներու օրով օրհասական դիճակի հասած կենդանիներ և թռչուններ քանդակելու արուեստին բոլորովին նոր ոճով և նոր ուղղութիւնով: Բայց ինչպէս կերևի մարդոց պատկերներ քանդակելու ճիւղը դարձեալ չի մշակուեցաւ: Այդ ճիւղին վերաբերող ոչ մի լաւ նմոյշ չէ հասած մէջ:

Նկարչութիւնը ոչ նուազ զարգացման ճամբու մէջ էր Ջաքարեան շրջանին, բայց մանրանկարչութեան արուեստը իր ժամանակակից շատ մը ազդերու արուեստներուն հետ մրցելու աստիճան նախանձելի բարձրութեան հասաւ:

Մեր ժամանակի ճաշակով քանդակագործութեանց մէջ եթէ մի զգալի թերութիւն կայ, այն ալ երբեմն անոնց արտակարգ

կերպով խճողուած լինելն է, որոնք թէև շատ մօտէն դիտողներու համար հրապուրիչ և զրաւիչ են, սակայն հեռուէն տեսնողներու համար կորսնցնելով իրենց զնահատելի մանրամասնութիւնները, կը կորսնցնեն նաև իրենց հրապուրը: Այնուամենայնիւ ինքզինքս անխրաւացի կը գտնեմ այս քննադատութեան մէջ, պահանջելով որ այն ժամանակուան արուեստագէտներ անպայման ի նկատի ունենային մեր այսօրուան ճաշակը:

Առանձնապէս Զաքարեան շրջանի վերածնութեան սեփականութիւններն են գոյնզգոյն քարերով մոզայիք պատեր, հորիզոնական մոզայիք առաստաղներ, դրանց սլծալարթիթ շրջանակներ և պսակներ (corniche), նոյնպէս նաև սլծալարթիթ քանդակներով սեանց խոյակներ: Սլծալարթիթի և մոզայիքի ոճերը շատ բազմակողմանի կերպով մշակուած են Զաքարեան շրջանին և զրեթէ առանց բացառութեան տեղ զրաւած են բոլոր ժամատուններու, անհատական և հասարակական շինութիւններու մէջ:

Ամենէն նշանաւոր տեղը կը բռնեն այս շրջանին մէջ անզուգական մտքի թռիչքով գեղազարդուած խաչքարերը, ոչ միայն զաղափարը, բազմատեսակ զարդերուն ներդաշնակ պատշաճութեամբ դասաւորումը, այլև հրաբոլխային անընդունակ աւազաքարի վրայ անհաւատալի նրբութեամբ մաքուր քանդակագործումը սքանչաջում կը պատճառէ ամեն դասակարգի արուեստագէտներու:

Զաքարեան շրջանի ճարտարապետական ոճը թէև ընդհանուր Հայաստանի մէջ չի տարածուեցաւ, սակայն մի միայն Շիրակի սահմաններուն մէջ ալ կը զարկացած չի մնաց. Սիւնեաց աշխարհը ամբողջովին պննազարդուեցաւ այս ոճով զոտրիկ յիշատակարաններով: Թէև թուով ցանցառ, ազդեցութիւնը զգալի եղած է Բարձր Հայքի, Վանանդի և Արարատեան գաւառներու մէջ: Արարատեան գաւառի մէջ մինչև այսօր կանգուն մեղ հասած Յօհաննայ վանքի ժամատունը Զաքարեան շրջանի վերածնութեան պարծանքն է: Այս ժամատան մէջ ոչ միայն կը տեսնենք ճարտարօրէն գաղափարուած ու քանդակուած զարդաքանդակներու բազմազանութիւն մը, այլև շինարարական ոճի (construction) մէջ այնպիսի հետաքրքրական մասեր, որոնցմէ մենք այսօր իսկ կարող ենք օգտուել քարահատութեան, տարողութեան, և խնայողութեան տեսակետով:

Ձեռք կարող մոռնալ այս շրջանին պատկանող Այրի վանքի քարափոր եկեղեցիներն ու ժամատունները, որոնք մեծագործութիւն համարուելու չափ զմայելի կերտուածքներ են: Անիի մէջ շատ կան քարափոր եկեղեցիներ, մատուռներ և ժամատուններ, սակայն անոնցմէ ոչ մէկը չի կարող հաւասարիլ Այրի վանքի քա-

բաժնորհներուն. այս վերջինս ամենէն աւելի փորձուած արուեստագէտներուն անգամ անհաւատալի պատրանք թուելու չափ նըրբութեամբ, համաշափութեամբ և վայելչութեամբ կերտուած է ընդհանրապէս. պէտք է շատ ուշադրութեամբ քննել տեսնելու և համոզուելու համար թէ գեղեցիկ սիւներ, խոյակներ, խարխուներ և ասոնք իրարու միացնող աղեղներ ու կամարներ միակտուր զանգուած են կոչա ապաւստին մէջ նրբին հաշիւներով կերտուած:

Գալով մասնաւորապէս Անիի մէջ. Չաքարեան շրջանի ճարտարապետական նմուշներ բազմաթիւ են: Ծարտարապետական գլուխ գործոց է Անիի Առաքելոց եկեղեցւոյ զաւիթը ամենայն հաւանականութեամբ 13-րդ դարու կէսին մօտ շինուած՝ Պահլաւունի ցեղին պատկանող կղերականներու նախածնուն թեամբ որն որ իրենց սեփական աթոռ լինելէ զատ նաև այդ ցեղի հոգևորականներու դամբարանն էր: Այս զաւիթին մէջ ցանկացողը կարող է այսօր իսկ տեսնել թէ Անիցի վարպետներ որ աստիճան ճարտարութեամբ կարող էին գոյնզգոյն մեծ ու փոքր քարերով մոզայիք առաստաղներ շինել շրջապատուած գեղեցիկ շրջանակներով: Զիրար խաչաձևող կամարներու և աղեղներու ու անոնց խաչուածն գոյացող միջոցներ սլծալարթիթ գործեթաւորելու կամ մոզայիք առաստաղով ծածկելու ոճը զազափարով ճարտարապետին տաղանդը իսպառ անպտուղ պիտի անցնէր, եթէ Անիի մէջ չի գտնուէին կիրթ ու մշակուած ճարտարապետներու զազափարները իրականացնելու կարող արհեստաւորներ Շինարար արհեստաւորներ Անիի շրջանին մէջ անմրցելի առաւելութիւններ, ունեցեր են, անոնց ճարտարութեան և կարուսիսան ապացոյցներն են քանի մը դարեր անցնելէն յետոյ մեզ հասած շինուածքներուն փլատակ վիճակի մէջ անգամ զմայլեցուցիչ նրբութեամբ փայլելը:

Մանուածոյ զարդաքանդակներու նոր վերածնութեան. ինչպէս նաև կենդանեաց ու թռչնոց քանդակագործութեանց 13 դ. դարու ոճին ներկայացուցիչներն են Անիի մէջ ս. Գրիգոր Լուսաւորիչ (Նախշի) եկեղեցին, Ղրգ ղալալի եկեղեցին, 1893 թուականին պ. Ն. Մառի պեղած ս. Գրիգորը Մաղկոցաձորի գլխին պալատ կարծուած շէնքին դուռը և նոր պեղուած վաճառատանց դռները, կուսանաց վանքը և ուրիշ բազմաթիւ հատուկտոր Յացորդներ որոնք ձևերու անսահման աւաղանութիւն մը կը ներկայացնեն: 13 դ. և 14 դ. դարերուն շատ ընդ նրացած և հաճելի դարձած մի ոճ էր արտաքին դրանց մրող ճակատներ և առաստաղներ աստղաձև մոզայիքներով զարդարել և այդ մոզայիքներու իւրաքանչիւր քարերը առանձին տեսակ քանդակել, Դրանց ճակատներ կան որոնք հարիւրաւոր աստղաձևերով, տարբանկիւ-

նի, բազմանկիւնի, կամ քառակուսի հարիւրաւոր քարերով են կազմուած, և այդ քարերուն իւրաքանչիւրը առանձին տեսակ նուրբ ու մանրիկ քանդակներով զարդարուած են: Այս ոճի դռներէն են Բազրատունեաց պալատ կարծուած շէնքին դուռը, Գագկաշէն բոլորակ ս. Գրիգորի մօտ պեղումներով բացուած մի դուռ, և մասնաւորապէս ուշադրութեան արժանի են վերջին տարիներս պիղումներով լացուած զոյգ մը վաճառատանց արտաքին դռներ: Այս վերջինս ոչ միայն իր արտաքին մոզայիքներով նորութիւններ տուաւ, այլև մեզ ըստ բաւականի զաղափար տուաւ վերջին շրջանի Անեցիներուն շուկաներուն և վաճառատներուն վրայ:

Չոյգ վաճառատները շատ հետաքրքրական են իրենց ներքին ընդարձակ բացօդեայ բակով և երկյարկանի շուրջանակի փոքր սենեակներով, որոնք առանձին խանութներ էին հաւանականաբար, ինչպէս որ այժմ ալ շատ կան նոյն ձևերով խաներ Տաճկաստանի ու Պարսկաստանի քաղաքներուն մէջ: Ներսի կողմէն ոչ նուազ վայելուչ էր վաճառատունը իր գեղեցիկ moulure ներով շրջանակուած դռներով, գոյնզգոյն քարերով իրարու մէջ հազցուած դրանց ճակատներով: Ինծի կը թուի թէ այդ զոյգ վաճառատանց փողոցին վրայ տակաւին որոշ չափով պահուած կան նմանօրինակ շէնքեր, որոնց պեղումը խիստ շահեկան նորութիւններ պիտի տայ Անեցւոց առեւտրական կամ վաճառականական կեանքին վրայ:

Արդեօք ամբողջ քաղաքը ինչպէս պճնազարդուած էր այսպիսի գեղարուեստական շքեղ շէնքերով որ, երբ Չարմաղանը քաղաքը առաւ, առաջին անգամ յափշտակուած անոր ընդհանուր վայելչութենէն, անմիջապէս հրամայեց որ քաղաքը կոտորեն ու թալանեն, սակայն միանգամայն անփնաս պահեն բոլոր արհեստաւորները: Ուստի կանանց և աղջիկներու հետ միաժամանակ զատեցին բոլոր արհեստաւորները և բանակին հետ գերի վարեցին: Անտարակոյս Չարմաղանի նպատակն էր նոյն արհեստաւոր գերիներու ձեռքով շէնքընել այն վայրենի ու խոպան երկիրները, ուր իր կեանքը անցուցեր էր:

Միջնաբերդի պեղումները մեզի ցոյց տուին Անեցի արհեստաւորներու փայտի վրայ փորագրելու մէջ ունեցած բարձրագոյն կարողութիւնը: Հիւսիս արևելեան մեծ սրահին մէջէն գտնուեցան զարդաքանդակ փայտեայ աղեղներ որոնք յունաց ժամանակ կանգնուած քարէ սիւները կը միացնէին իրարու. այս աղեղները թէև այրած ու ածխացած, սակայն բնաւ չեն կորած անոնց վրայ աննման ճարտարութեամբ փորագրուած ծաղիկազարդութիւններն ու թռչնոց բարձրաքանդակ պատկերները: Փայտի քանդակա-

գործութեան Բազարտունի շրջանէն մնացած նմոյշներ ալ զբա-  
նուեցան այն ժամանակի ոճով, սակայն երբէք չէ կարելի համե-  
մատել Զաքարեան շրջանի քանդակագործութեան դանակի ճար-  
տար հարուածներուն հետ, որոնց ներքե կոշտ փայտը արտա-  
կարգ կենդանութիւն ստացեր է: Միջնաքերդի պեղումներու ժա-  
մանակ, պալատի հարաւային մասին մէջ, ուր կայ շրամբարը,  
գտնուեցան դոյնզոյն նկարագրուած առաստաղի տախտակ-  
ներ, որոնց զեղարուեստական ոճը շատ համանմանութիւններ կը  
ներկայացնէր ածխացած փայտի քանդակագործութեան հետ, ան-  
տարակոյս այս երկու սենեակները միաժամանակ զեղագրուած  
էին նոյն ժամանակ պալատին տիրացոյ իշխանապետի մը ճա-  
շակին համաձայն. բայց Քրք, Տր իշխանի օրով, այդ չէ կարելի  
ճշտիւ որոշել, սակայն անոր հաւանական ժամանակը կարելի է  
դատել արուեստագործութեան ոճէն, որուն համանման նմոյշները  
շատ կան դուրսը քաղաքին մէջ քարերու վրայ փորագրուած և  
ունենք ժամանակագրական ստոյգ տեղեկութիւններ անոնց մա-  
սին: Շատ պարզ է, որ նախ քան Զաքարեան շրջանը այս ոճը  
ամենևին դոյնութիւն չունէր Անիի ու շրջակայից մէջ. իսկ մեծ  
Զաքարէի օրով, այսինքն 13 դարու սկզբին ալ նոյնքան կատա-  
րիւթեան հասած չէր, որպիսին է փայտի փորագրութիւնը,  
Լուսաւորիչ և Ղըզղալայի եկեղեցիները ունին այս ոճի նմոյշները,  
բայց անոնց մէջ ոստերու աւելի բնական ճկումներ, տերևներու  
աւելի շնորհալի համալսութիւններ չկան, ինչպէս փայտի քան-  
դակի վրայ բնականաբար աւելի ուշ ժամանակի զարգացած ա-  
րուեստ արդիւնք է փայտի քանդակագործութիւնը: Բայց որ 14դ  
դարու չի հասներ դարձեալ ապացոյցը կը գտնենք անոր տերև-  
ներու ոճին մէջ, որովհետև 14 դ. դարը նոյն մանուածոյներու  
մէջ տերևներու մի առանձին ոճ կայ որ 13 դ. դարուն մէջ ան-  
կարելի է գտնել, և յատուկ է միմիայն 14 դ. դարուն: Հետևաբար  
պալատի քանդակագործ փայտեայ աղեղներուն ամենահաւանական  
ժամանակն է 13 դ. դարու առաջին և վերջին կէտերուն մէջ տեղ:

Զաքարէի կեանքի կարճ տևողութիւնը միանգամայն աղե-  
տաբեր եղաւ ոչ միայն Շիրակի ու անմիջական շրջակայից, այլև  
ամբողջ հայաբնակ գաւառներու համար. անոր կեանքով վերջա-  
ցաւ այն ահ ու սարսափը, որ տարածուած էր շրջապատող գա-  
ղանաբարոյ ցեղերու վրայ, և կամաց կամաց սկսեցին անոնք ի-  
րենց շահատակութիւնները հետուէն:

Զաքարէի մահուամբ երկրին հասած քաղաքական ու տնտե-  
սական անփոխարինելի փլուզումը անմիջապէս զգալի չեղաւ բնակ-  
չութեան, ժողովուրդը կը կարծէր թէ Զաքարէի հեռատես քաղա-

քաղիտուութեամբ, հեռատես և լուսամիտ վարչականութեամբ ստեղծած ապահով կազմակերպութիւնը պիտի կարողանան պահել անոր յաջորդները, և նոյնքան անձնուիրութեամբ ու բարեիրգծութեամբ պիտի պաշտպանեն հանրութեան շահերը: Ահա այդ համոզման և ծայրայեղ վստահութեան հետևանքն էր որ, իրենց ոյժին և կազմակերպութեան վրայ վստահ անխցիները առանց վայրկեան մը իսկ վարանելու, անարգանօք սպաննեցին Չարմազանի դեսպանները. սակայն շատ շուտով քաղեցին իրենց անխոհեմ վարմունքին և անմիտ վստահութեան դառն պտուղը: Իրենց արժանաւոր կարծած իշխանները լքուած փախստական եղան իրենց կեանքն ու գոյքը ճակատագրին յանձնելով առանց վայրկեան մը իսկ օգտուել զիտնալու ժողովուրդի ըստ ամենայնի թարմացած և ապահով յաղթանակի համար մինչև վերջին շունչը զիւցազնաբար կռուելու պատրաստ տրամադրութիւններէն:

Թաթարաց արշաւանքը նոյնքան համատարած եղաւ որչափ Արփալանի արշաւանքը. սակայն նոյնքան դէպի արագ կործանում չի տարաւ հայ ժողովուրդը որչափ Արփալանի արշաւանքը: Թաթարները նիւթական հարստութենէ զատ գրեթէ ուրիշ ակնկալութիւններ չունեցան, թէև շատ ծանր հարկեր դրին հայ ժողովուրդին վրայ, սակայն վարչական ներքին կազմակերպութեան ձեռք չի տուին. նախկին վարչապետներ և կառավարիչներ իրենց պաշտօններու մէջ վերահաստատուեցան լայն իրաւունքներով: Ինչ որ աւելի նշանակելի իրողութիւն է, ամենևին չունեցան մահմեդականներու կրօնական մոլեռանդութիւնը և չի հալածեցին քրիստոնէութիւնը: Իսկ պարբերաբար քանի մը թաթար կառավարիչներու քրիստոնէութիւն ընդունելը աւելի նպաստեց հայերուն աւելի խաղաղ և բարգաւաճ կեանք ունենալու, որով նաև ծաղկեցաւ ճարտարապետութիւնն և զեղարուեստը: Որչափ որ տուրքերու ծանրութեան տակ ճնշուած էին թաթարաց տիրապետութեան տակ զտնուող հայաքնակ զաւառները, սակայն այս տնտեսական տազնապը, ապագայի մեծ յոյսերով, սիրով տանելու տրամադիր էին խղճի ու եկեղեցւոյ անսահման ազատութեամբ մխիթարուած և ժամանակաւոր աստուածային պատուհաններ համարած էին իրենց կրած անձնական վիշտերը: Հաւատացած էին որ պիտի անցնէին դառն օրերը, դարձեալ պիտի վերականգնէր երկիրը, և իրենց մշտնջենապէս պիտի ապրէին իրենց բնիկ հայրենիքին մէջ, այդ պատճառաւ ալ անընդհատ շիներ են մեծ ու փոքր զեղարուեստական շէնքեր մինչև այն դժբաղդ օրերը, երբ Անեցիք և շրջակայ հայաքնակ զաւառները իրենց փրկութիւնը փնտռեցին դաղթականութեան մէջ:

Վերջին անգամ հայոց զաղթականութեան մեծ հոսանքին շարժառիթը Շէտտատեան շրջանի վերանորոգման իրական երկրորդն էր: Մահմեդականներ սկսեցին մուտ գտնել թաթարաց արքունիքը և անոնցմէ հարկահան ուստիկաններ նշանակուեցին հայաբնակ գաւառներու վրայ, որոնք հակառակ թաթար խաներու բարեացակամ տրամադրութեան անյուր հարստահարութիւններ սկսեցին գործ դնել և կամաց կամաց մոլեռանդութեամբ բորբոքուած եկեղեցիներ ու վանքեր կողոպտել ու աւերել: Մտաւնացած թաթարներու մէջ ալ մահմեդականութեան մեծ ծաւալ ստանալը վերջին հարուածը տուաւ հայաբնակ գաւառներու բնակչութեան տածած յոյսերուն: Բազմաթիւ օրինակներ տեսնուեցան անյուր խժոճութիւններու, սպանութիւններու և յանուն քրիստոնէութեան անվերջ նահատակութիւններու՝ մահմեդականացած թաթար խաներու ձեռքով:

Նիւթապէս քայքայուած \*) խղճի ու զգացումներու ազատութիւնը բռնաբարուած հայ ժողովուրդը այս անգամ վերջնականապէս վճռեց բուռն թափով համայնական այնպիսի զաղթականութեան մը, որով երկրի ամբողջական կործանումը յայտնի եղաւ նոյն իսկ հարստահարող խաներուն: Էպուսապու Պենատուր խան Անիի մզկիթին վրայ փորագրել տուած իր հրովարտական իրօքը աշխատեցաւ ժողովուրդը զաղթականութենէ ետ կեցնել, խոստանալով անոնց մեծամեծ ազատութիւններ և հարկերու բաշխումներ: Վերանորոգուած արիւնարբու մահմեդական տիրապետութեան մզձափանջը սոսկում էր պատճառած, չէին կարող հաւատալ Էպուսապուի մը ժամանակաւոր խոստումներուն, անտարակոյս յետագայ մահմեդական կառավարիչներ աւելի խիստ տանջանքներու պիտի ենթարկէին զիրենք, պիտի քանդուէր ու պղծուէր ամեն սրբութիւն, ուստի աւելի նախապատիւ սեպեցին երկրէն, հայրենի հողէն ու ջուրէն, միայն պահել խղճի ու կրօնքի ազատութիւնը, կեանքն ու պատիւը:

Ահա այս մեծ զաղթականութեամբ, աւելի քան 300 տարի անընդհատ ծաղկող քաղաքներու թագուհի Անին իր ընդարձակ շրջակայքներով ամայի անապատի փոխուեցաւ և անոր մէջ տղբուկի նման, ժողովուրդի արիւնը քամող բռնակալներ, ժամանակ մը ևս աւերակներ ողբացող բուերու նման սպասելէն յետոյ, իրենք ալ կորան անյայտացան: Այդ ժամանակէն իվեր այլևս

\*) Առաջելոց եկեղեցւոյ վրայ Ալբու-դաշի արձանագրութենէն շատ պարզ կերպս որ 1800 թուականին Անին արզէն վերջին սաստիճակ տղքատ ու խեղճ գրութեան հասած էր:

Անին տխուր գերեզմանական լուսթեան սև քողով մը ծածկուած մնաց:

Գաղթականութեան հոսանքէն կամայ թէ ակամայ ետ մնացող հայեր, հիասթափուած ու մեղմացած խաներու ձեռքին տակ մի կերպ իրենց գոյութիւնը պահպանեցին, ու նոր կեանք ստեղծելու աշխատեցան: Բնիկ հողին վրայ շարունակեցին կանգնել եկեղեցիներ, ժամատուններ, մատուռներ ու գեղաքանդակ խաչքարեր հայրենաւանդ գեղեցիկ ոճերով: Այս կենսունակ ժողովուրդին ինքնուրոյնութեան, նկարագրին, գեղարուեստին և վերջապէս փոքր ի շատէ արեան գնով ձեռք բերած խաղաղութեան վերջին հարուածը տուաւ Շահարաս, ամբողջովին քշելով երկրի արհեստաւոր ժողովուրդը Պարսկաստանի մէջ պարսկական արուեստի նոր վերածնութիւն մը ստեղծել տալու համար: Այս սգալի անցքէն ալ մեզի յիշատակ մնաց Զուզայն իր աւերակներով և գերեզմանատունը, կանգուն ու կիսականգուն գեղաքանդակ բազմահազար խաչքարերով:

